

Ք Ի Ո Ն Ի Կ

Վրեննայի Մխիթարեան Մխարանութիւնը սօսեց իր հիմնադրութեան հարիւրամակը, իր այժմեան արարօր Գեր. Գովթիկեան արքեպիսկոպոսին՝ քանանայութեան յիսնամակը եւ Հանդէս Ամսօրեայի քանանահպատակը Այս կրթական սօսին մասնակցեցան Հայութեան լոյր կարևոր հիմնարկութիւններն ու անձնաւորութիւնները. եւ ուրիշ կերպ չէր կրնար ըլլալ, որովհետեւ Վրեննայի Մխիթարեան Տունը Հայ ցեղին մտաւոր կեանքի գլխաւոր վառարաններէն մէկն է, հայկական բնութարանութեան գերագոյն դարբնոցը, Տալով ազգին Գաթըրճեաններու, Գարգաշեաններու, Այտընեաններու, Տաշեաններու պէս ճշմարիտ գիտուններ, այդ տունը ոչ միայն հայկական գիտութեան յառաջդիմութեանը մեծապէս նպաստեմ է, այլ եւ այդ նմուտ մեծ դէմքերուն եւ ըրողացոյց մօտ յարուցած յարմարութիւն ու սքանչազմամբ մեր ցեղին վարիչ բարձրացուցած է իր բնասիրութեան մէջ արեւմտեան մեծ վարպետներու նմա մրցող ուղեղներ հասցընելու կարող ցեղ, Հանդէս Ամսօրեան իբր բարձր բնութարանութեան մասնագիտական օրկան՝ մեր մտաւոր կեանքին անհրաժեշտ գործիքներէն մին է, զոր ամբողջ Հայութիւնը շահուն պահպանելու, զօրացնելու, ընդարձակելու Կոչը զոր Հանդէսի խմբագրութիւնը կ'ուղղէ այս առթիւ հայ հասարակութեան, կրտսի՛ թէ լսելի ըլլայ:

Հայ գրասէր ունեւորները, ուսումնասիրական նպատակով հիմնուած ընկերութիւնները, պէտք է փութան մասնակցել այն հանգանակութեան որ բացուած է զբամազուրի մը կազմելու համար, որպէս զի Հանդէս Ամսօրեան ոչ միայն այսուհետեւ Մխարանութեան վրայ տարին 3000 ֆրանքի շնորքը ըլլայ, այլ եւ կարենայ ի վիճակի ըլլալ օտար եւ հայ բոլոր հայազէտ բանասէրները հաւաքել Հանդէսին շուրջը, ինչպէս կ'առայարկէ Մխարանութեան պատուական ուսերէն մին՝ Հ. Գրիգորիս Մենէվիշեան. Թէ այդ փափաքին իրագործուած ի՛նչ հոյակապ ու օգտաւէտ արդիւնք

կրնայ տալ, ատոր մասին գաղափար կազմելու համար կը բաւէ աչքէ անցընել բովանդակութիւնը Յաւարանի գոր Մխարանութիւնը պիտի հրատարակէ ի մօտոյ՝ ի պատիւ Հանդէս Ամսօրեայի քանանահպատակին, եւ որուն աշխատակցած են եւ ըրողացի եւ հայ գրիթէ բոլոր ծանօթ բանասէրները:

* * *

Հ. Արսէն Ղազիկեան, որմէ կրկու գեղեցիկ թարգմանութիւններ կը զարգարեն Անունիսի այս թիւը, ի լոյս ընծայեց վերջապէս շատոնց ի վեր սպասուած Իլիսկանի աշխարհաբար թարգմանութիւնը:

Իլիսկանի աշխարհաբար թարգմանութիւն մը՝ թուական մըն է աշխարհաբարի պատմութեան մէջ: Աշխարհաբարի յաղթանակին վերջնական նուիրագործումն է, Այդ ակտակետով Հ. Ղազիկեան նորնաւորութեանց արժանի է: Թէ ինչքան յաջող է այդ թարգմանութիւնը, թէ՛ հարազատութեան տեսակետով, թէ՛ իբր հայերէն լեզու եւ տաղաչափութիւն, ասիկա կ'արժէ մանրամասնօրէն եւ խղճատօրէն քննել, թողով զայդ յունական քննադատներու, եւ կ'ուղիմ միայն ողունել պատուական Մխիթարեանին անխոնջ ու գեղեցիկ շանքին պատուամը, եւ համոզուած եմ որ եթէ նոյն իսկ մանրամասնութեան թերութիւնները նըշմարտին հոն՝ մեր մէջ Հոմերոս ասկից աւելի լաւ աշխարհաբար թարգմանող ուրիշ մը պիտի չկրնայինք գտնել: Ու երբ կը նկատենք որ Հ. Ղազիկեան քանի մը տարուան մէջ, Տանթէն եւ Օսթիանն յետոյ, մեզի տուաւ Լեոփատի եւ Վրթթորիս Աղանուրի քերթուածներուն, Տրուստիկի Աղասեային, Սեպականին եւ Իլիսկանի թարգմանութիւնը վրայն վրայ, եւ ատոնց նա Մտտենաբխտութեան պատկառելի ու տաժանելի գործն ալ կը շարունակէ յառաջ տանել, կը մնայ մեզի գորովագին սքանչազմամբ նորակալութիւն յայտնել նրբամտակ եւ բազմախոս Մխիթարեանին եւ մաղթել որ ան կարենայ իրագործել իր — եւ մեր — փափաքը. այն է աշխարհաբարի վերածել զասական բոլոր մեծ գլուխ-գործոյնները:

* * *

Հայկական Ընդհ. Բարեգործական Միութեան հիմնադիրներէն եւ զլիաւոր ղեկավարներէն՝ Երուսաղէմ պէյ Ալաթօն վերջնաւ փարիզի մէջ՝ բանախօսութիւն մը արտասանելով . ինչպէս եւ անձամբ դիմուհներ ընկելով մեր գաղութին հարուստներուն մօտ , կազմեց այդ Միութեան տեղական Մասնաճիւղ մը . հաւաքեց 50,000 Ֆրանքի մօտ մուտքի գրամ , եւ սարեկան մօտ 7000 Ֆրանքի անդամավճար . Այս յաջողութիւնը հատուցող պիտի լսուի Հայկ. Բարեգ. Ընդհ. Միութեան բարեկամներուն կողմէ :

Երկու տարի առաջ ես աստջարկած էի որ Փարիզի Հայկական Միութիւնը, որ իր հայկական Ալիքան Իսթայլիթի մը որուագծի դերը կատարած վերջացուցած է եւ այլ եւս գոյութեան հիմք չունի . իր ունեցած դրամագումարը յանձնէր Բարեգործական Ընդհ. Միութեան , եւ ինքն իսկ նախաձեռնութիւնն առնէր Փարիզի տեղական քօմիթէն կազմելու : Փարիզի Հայկ. Միութեան ղեկավարներէն ոմանք համաժողակներն յարգելի պատճառներով Այժմ անշուշտ բոլորը համաձայն պիտի ըլլան թէ Փարիզի Հայկ. Միութեան դրամագումար պէտք է յանձնել Բարեգործական Ընդհ. Միութեան՝ կարելի է յանձնել Փ. Հ. Միութեան անունով , եւ որոշ նպատակի համար :

Ինչպէս արդէն իսկ գրած եմ այստեղ , Հայկական Բարեգործական Ընդհ. Միութիւնը կոչուած է Հայութեան ամենամեծ ընկերութիւնն ըլլալ , եւ ամէն Հայ այս կամ այն ձևով անոր ընդարձական եւ զօրացման պէտք է նպաստէ : Իսկ Միութեան ղեկավարները պէտք է միշտ հեռու կենան կուսակցական ո եւ է մուկանդութենէ , ամբողջ ազգին սէրն ու համակրութիւնը վաստակելու շահադիր ըլլան , եւ երբէք չմոռնան թէ նոյն իսկ Ալիքան Իսթայլիթի յայտարարած է որ ազգաստիւնամ ընկերութիւն մը չէ ինքը , այլ Հիւսիսեան բարձրագոյն շահերը , պատիւը , վարկը պաշտպանող , անոր բարտապէս եւ նիւթապէս զօրանալուն նպաստող ընկերութիւն մը :

* * *

Անհիթի փարիզարնակ երաժշտագէտ ընթերցողներէն ոմանք դիտողութիւն ըրին ինձի՝ Փրօֆֆ-Գաֆանսի նուիրուած յօդուածին մասին որ վերջին թիւով հրատարակուեցաւ . ըստ իրենց՝ չափազանցութիւններ կան այդ յօդուածին մէջ , նա ինքս ալ համաժողակմ այդ դիտողութիւն ընդունուին . կան արդարեւ հոն՝ արդար գնահատութի տողերու հետ՝ եւ քանի մը չափազանցութիւններ ու անհնշողութիւններ : Այդ յօդուածը Փրօֆֆ-Գալֆանսի ինքն իսկ թարգմանելով յանձնած էր մեզի՝ հրատարակելու խնդրանքով եւ մենք զայն հրատարակեցինք երկուստար չայ հարածիշտը քաջալերելու համար : Օտար մը որ մեր մէջ հայերեանկիցը կը դրուածէ , ասի մեզի հաճոյք միայն պէտք է պատճառէ : Ատոր մէջ ոչ մէկ վնաս չկայ , Իրական վնասը ինքն իսկ Փրօֆֆ-Գալֆանսի պիտի կրէր , եթէ չփանար այդպիսի ներքողներէ զոր երկուստար խանդող վեհանձն Ֆրանսացի մը չընալներ է . եւ իրօք կարծէր թէ իր գործերը կարող են զլիւքի կամ ժՃՊ դարու մեծ վարպետներուն գործերուն հետ բաղդատուութեան դրուել , կամ թէ իրօք իրմէ կը սկսի համաձուլում մը եւրօպական ու արեւելեան երաժշտութեանց : Սկսնակ մը պէտք է որ փաստաւր ըլլայ եւ ցանկայ հասնիլ ամենամեծ բարձունքներուն . բայց յաւակնտ եւ մեծամիտ պէտք չէ ըլլայ , որովհետեւ յաւակնութիւնը կ'արգիլի հասնիլ այդ բարձունքներուն :

* * *

Անհիթի ներկայ թիւով կը հրատարակեմ Ռուբէն Զարգարեանի մէջ հեքեաթը , զոր այս այս օրերս գտայ հին թուղթերու մէջ : Զարգարեանի առաջին արասողութիւններէն մին է , գրուած 1893ի Մաղիկին համար , եւ որ՝ Մաղիկի հրատարակութեան զադարմամբ՝ մնաց անտիպ : Տեսակ մը վարխնիթ է նոյն հեղինակին Մաղիկի մէջ հրատարակած Մովակիմ հարսը հեքեաթին , բայց ունի իր ուրոյն գոյնը , նշանակութիւնը , եւ գրուած է այն նոյն սաք , կենդանի եւ գունապիղ ռճովը զոր

Սեւ ճարը կանցնց գլուխ-գործոցին սքանչելի բանաստեղծը երեւան բերու առաջին օրէն : Եւ կը կարծեմ թէ այս էջը արծանի է օր մը Յայգալոյսին կրկնորդ տպագրութեան մէջ իր տեղին ունենալու՝ միւս քերթնածներուն քով . — Ինչպէս որ կը կարծեմ թէ այդ գրքերն մէջ պէտք է նսեւ իր տեղն ունենայ ձախարակին փերուածը , զոր Հայոց ծածկանուռով Չար- դարեան հրատարակեց ԱԳճիթի առաջին տարուան 5-6 թիւին մէջ եւ որ իր — եւ հայ գրականութեան — ամենէն հրաշալի էջերէն մէկն է :

* * *

Փրօֆէսոր Ստեփանովսկի , ծանօթ գեղարուեստագետմագէտը , հայ մամուլին միջոցով հայ հասարակութեան կ'աղղէ կող մը , որ պէտք է ընդունուի խանդավառօրէն . « Էջմիածնայ Աւետարան » ին հեղինակը հաստատած է Վիեննայի Համալսարանին կից՝ Գիդարուեստի Պատմութեան Ուսումնարան մը (Institut) , որ նպատակ պիտի ունենայ ուսումնասիրել Յունաստանի , Սիրիոյ , Միջագետքի , Փոքր-Ասիոյ , Իտալաստանի հին գեղարուեստին հետ՝ եւ Հայոց հին գեղարուեստը : Բայց որպէս զի կ'ըսէ փրօֆէսորը . կարելի ըլլայ հայ գեղարուեստը ուսումնասիրել իր ամբողջութեան մէջ , եւ ճշգիւ գեղարուեստի պատմութեան մէջ անոր տեղը՝ որ առաջինակարգներէն է , նորահաստատ ուսումնարանը , որ նիւթական մեծ միջոցներէ զեւ զորի է , պէտք ունի Հայոց օգնութեանը . այս օգնութիւնը կարելի է հասցնել՝ շէնքերու , յիշատակարաններու , գեղարուեստական առարկաներու լուսանկարներ հանելով աւ զրկելով փրօֆէսորին . եւ յետոյ՝ հայ արուեստի վրայ հայերէն լեզուով երեւցած ուսումնասիրութեանը թարգմանութիւնը իրեն ուղարկելով : Փրօֆէսորը կ'աւելցնէ թէ մասնաորակէս կը փափաքի ամենէն առաջ Թօքսմանեանի աշխատութեանց թարգմանութիւնն ունենալ :

Մենք ամենախոր ու բարիտէրութիւն կը զգանք տեսնելով որ մեր ազգային գեղարուեստին ինքնատեղի հանդամանքն ու առաջնակարգ կարեւորութիւնը , զոր այնքան անգամ շեշտած ենք այս թերթին մէջ . կը սկսի ընդու-

նուիլ եւրոպացի մասնագէտներէ , եւ այդ թէզը վերջնապէս ու մանրամասնօրէն հաստատելու համար՝ գիտակնօրէն կազմակերպուած ջանքեր կը փորձուին Մերոպացոց եւ Հայերու կողմէ : Ամէն Հայ , որ ո՛ր եւ է ձեւով կարող է օգնել Պ. Ստեփանովսկիին , պէտք է իրեն պարտք համարի այդ օգնութիւնը չզլանալ :


Ահա Ուսումնարանին հասցէն՝

Kunsthistorisches Institut,

1. Franzensring 22. Vienne, (Autriche)

Ու նոյն ատեն , տեսնելով այն մեծ կարեւորութիւնը զոր եւրոպացի վարպետ մը կ'ընծայէ մեր տաղանդաւոր ու քաղավաճատակ հայրենակից Թօքսմանեանի աշխատութեանց , կը մտղթեմք որ հայ հասարակութիւնը թօթափէ վերջնապէս անտարբերութիւնը զոր ցարդ ցոյց տուած է հանդէպ այդ կարող գործիչին , օգնէ անոր ի լոյս ընծայել իր բազմաթիւ ուսումնասիրութիւնները , որոնցմէ զեւ շատ քիչը հրատարակուած են :

Ա. ԶՊԱՆԵՍԱՆ



ԳԱՌԵԱԿՆԵՐ

ՊԱՐՍԻԿ ԽՈՐՀՐԳԱՊԱՆՏ ԲԱՆԱՍՏԵՂՄՈՒԹԻՒՆՆՅՑ



Գէթ մի բոպէ քո կրքերին թէ իշխես ,
 Մարգարէից ողջ գիտութեան կը սիրես .
 Այն դէմքն անտես , որ ողջ աշխարհն է պարում ,
 Դու քո մտքի հայելու մէջ կը դիտես :



Սիրողների կրքովում կան այլ կարգեր .
 Այս անպակ դիմին կը տայ այլ բարքեր .
 Այլ է ուսումն ինչ որ ուսաց զլրցում ,
 Այլ է ինչ որ երբ ձեր սրտում ըզգաց սեր :



Խոստովանիր , որ սէրն ընտիր մի բան է ,
 Որ շարիքը վատ բընոյթի նըշան է .
 Դու քո կրքին սեր անունն եւ դըրողմած ,
 Անցըր կրքի ու սիրոյ մէջ շատ լայն է :
 Զալպեղգին Մաուրկվի